



Ա Ր Ա Ր Ա Տ

ԹԻԻ Ը.—ՇՐՋԱՆ Ժ.

ՏԱՐԻ Ժ.—ՕԳՈՍՏՈՍ 31.

ԿՐՈՆԱԿԱՆ

ՀԱՅՈՑ ԵՎԵՂԵՑԻՈՑ

Ի ԳԱՂԹԱԿԱՆՈՒԹԵՆԷ ՏԵՍԸՍՈՒ ԱՐԳԻՒՆՔԸ.

Ա.

Գաղթականութիւնն ինքնին կարգէ իւր իսկական նշանակութեան եւ արդեանց ինչ լինելը, հետեւաբար հեշտ իմանալ՝ թէ զայն կատարելոյ համար որքան եւ որպիսի միջոցներ՝ տաժանելի նեղութիւններ եւ տառապանք՝ վտանգաւոր փորձանքներ՝ հիւանդութիւնք՝ մահ եւ ըն զուգընթաց կրնկերակցին գաղթականութեան մատնուած կամ գաղթականութեան ելած անձանց հետ:

Գաղթականութիւնն այնքան վտանգաւոր՝ ծանր՝ գառնալիշտ եւ մահասփիւռ չլինիր՝ եթէ հանդարտութեամբ՝ կանխապատրաստ հոգածութեամբք եւ

խաղաղ ժամանակում կատարուի՝ Իսկ ընդհակառակն՝ որքան աւելի վնասակար՝ վշտալի եւ վտանգաւոր կլինի եթէ խառնաշփոթ ժամանակում՝ դառնագոյն անցից միջոցում եւ յուզեալ տեղերում կատարուի: Այք որ ականատես՝ եւ աւելի ճիշտը խօսելով՝ անձամբ փորձառու եղած են՝ շատ լաւ գիտեն եւ կհասկանան գաղթականութեան գառնալիշտ հանգամանքը եւ հետեւանքը:

Երբ մարդիկ յուսահատական այլ եւ այլ անցքերէն ստիպուին ի գաղթականութիւն գիմելոյ, այս ինքն հարազատ կրօնի՝ լեզուի՝ ազգութեան՝ եւ ազգային նուիրական յատկութեանց գէժ՝ սպառնացող վտանգներէն եւ բռնութիւններէն ազատուելոյ համար՝ գաղթել մի այնպիսի ազատ երկիր եւ պետութեան իշխանութեան վայր՝ ուր մարդկան նախամեծարելի նուիրական եւ վսեմ՝ եղած վերոյիշեալ պարտաւորութիւնքը եւ յատկութիւնքը անբռ-

նաբարելի կերպով եւ խղճի հանդարտութեամբ հնարաւոր լինի կատարել եւ վայելել, եւ ահա այն ժամանակ աւելի յարմար միջոց եւ փրկութիւն կըընորհէ գաղթականութիւնն, եւ գաղթականն աւելի միտթարութիւն կզգայ քան թէ ենթակայ եղած տառապանք եւ վիշտերը կյիշէ՝ թէեւ կրնայ լինել որ Եգիպտոսի «Խը «Խարը յիշողներուն նման անձինք եւս մի քանի հատ գըտնուին:

Յիրաւի որքան աւելի գառն է բուն հայրենիքն*) հեռանալ եւ գաղթել այնպիսի երկիր եւ հեռու տեղ՝ յորում շատ քիչ անգամ կյաջողի ակնկալեալ ապահովութիւնը՝ եւ հանգստութիւնը գտանել, թէ եւ մինչեւ փոխադրուելոյն եւ տեղաւորուելոյն վերջանալը եւ սկսած գործոյն բարի արդիւնքները ձեռք բերելը՝ որքան ձախորդութիւնք՝ անձնական եւ նիւթական կորուստ եւն կրած կլինի զորս հազիւ կմոռանայ երբ հետզհետէ յաջողութիւն եւ հանգիստ վայելէ: Իսկ հարազատ հայրենեաց մէջ մերձակայ տեղեր փոխադրուելը համեմատաբար երկու չարեաց փոքրագոյնն է:

Ասացի երկու չարեաց փոքրագոյնն է. վասն զի դարձեալ իւր հայրենեաց մէջ լինելը՝ գէթ հարեւանցի կերպով գաղթելիք տեղը իմանալը եւ կրկին արենա-

(*) Ո՛վ որ և՛ որ ազգ որ սեփհական հայրենիքն չունի կնշանակէ թէ՛ ոչ ինչ ունի. իսկ ունեցողն երբ կգաղթէ բուն հայրենիքէն անգէն ամեն ունեցածը և զինքն միանգամայն կորսնցուցած կը համարուի — Բացառութիւնը անշան է:

կից ու կրօնակից ազգակցաց մէջ փոխադրուած գտնուելը՝ գաղթականութեան նեղութեանց՝ տառապանաց կարճատեւ լինելը՝ գնացած տեղում իւր ազգակիցներէն բաւական նպաստ՝ օգնութիւն եւ միտթարութիւն գտանելը մեծ դիւրութիւն եւ սիրովանք է, եւ առաջնոյն հետ համեմատելով՝ արդարեւ այս տեսակը թեթեւագոյնն է, մինչդեռ օտար եւ հեռու երկիրներ գաղթելով՝ չգիտեն թէ ո՛ւր կերթան, օգը՝ ջուրը եւ արդիւնաբերութիւնը ինչ է, թողումք յիշել այն ամենը՝ թէ տարուայ չորս եղանակէն ո՞ր միջոցում եւ ի՞նչ վիճակով կգաղթեն, եթէ աղքատ են՝ որքան խնամք կըգտնեն, նեղութեանց եւ եղանակներուն չտանելով՝ թշուառ դրութեամբք եւ խառն հիւանդութեամբք որքան մարդիկ մահուան զոհ կերթան եւ գաղթականներէն որքան մարդիկ գէթ իբր կիսակենդան ողջ կմնան եւն, եւն:

Բ.

Եղան ժամանակներ եւ ստիպողական աւիթներ՝ որ մեր Ազգէն եւս հատուած հատուած գաղթականութիւնք ելան եւ գնացին մերթ բուն հայրենիքում եւ երբեմն օտարայլ եւ այլ տեղեր գանազան պատճառներով, եւ այն գաղթականութիւններէն մեծ մասը ակամայ եղած է, այս ինքն իրբեւ գերի եւ բարբարոսական միջոցներով գաղթեցուցած են զՀայս:

Նկատելով եւ դատելով մեր ազգային եւ եկեղեցական պատմութեանց

մէջ գաղթականութեանց նկատմամբ գրուած տեղեկութիւնքը եւ նոյն իսկ մեր օրերում կատարուածը, կտեսնեմք որ հաղիւ մի քանի անգամ պատահած եւ առիթ եղած է՝ որ մեր լեզուի՝ ազգութեան՝ կրօնի եւ ազգային յատկութեանց ապահովութեան համար Հայք ստիպուած են գաղթել ուրիշ տեղեր, իսկ շատ անգամ ղՀայոս գաղթեցուցած են բռնութեամբ իբր գերի, եւ ծայրագոյն բարբարոսական միջոցներով տարած են այնպիսի տեղեր՝ որ օտար եւ հեռու մի հայրենիք է՝ ուր երբէք չէին ուզէր երթալ, վասն որոյ մերթ բազումք երբ միջոց կգտնէին՝ անտի զանխաբար խոյս կտային եւ կվերագառնային հարազատ հայրենիքը:

Երբ գաղթականութեանց հեղինակներուն փաստաբանութեանց հաւատամք, ոչ միայն Արծրունեաց, այլ նաեւ Շահ-Աբասին եւ այլոց նպատակը պիտի գըտանեմք բարի. — բայց որո՞ց համար. — թէ եւ նոքա կասեն՝ իբր զի ժողովրդեան փրկութեան եւ օգտին համար նոքա նեղութիւն յանձն առած եւ գաղթեցուցած են զժողովուրդն, իսկ ոմանք մինչեւ անգամ կրկեղծեն՝ թէ ժողովուրդն ինքնին ցանկացած՝ խընդրած եւ գաղթած է:

Հաւատամք:

Շատ երկար կլինի եթէ նկարագրեմք եւ բացատրեմք գաղթականութեանց հեղինակներուն բռն նպատակներուն պարզապէս փառաբան եւ վասն մեր օրերուն լինելը, եւ թէ կանխաւ որպիսի եւ որքան պատրաստութիւնք կտեսնեն մտադրեալ գաղթականութիւնքը

յաջողեցնելոյ համար՝ երկպառակութիւնք եւ իրերահակառակ թշնամութիւնք յուզելով տեղական բնակիչ՝ թէ իշխող եւ թէ հպատակ ազգաց մէջ, մի քանի անձինքը գործիք վարձելով՝ ժողովրդեան յուսահատութեանց եւ գրգռութեանց համար որոգայթներ կլարեն, որպէս զի յետոյ ինքնին պարտաւորուին փախչել, եւ եթէ ոչինչ հնարք եւ միջոց եւս չգըտնուի իբրեւ փրկութեամբ եւ այլ միջոցներով կքըշեն եւ կտանին: Ապա թէ ոչ՝ ժողովուրդը շատ զժուար կշարժի իւր հայրենիքէն եւ բնակութեանէն այլ տեղ փոխադրուելոյ համար, եւ յաւետնորա արար՝ փոքրիկ գոմը այնքան քաղցր եւ թանկագին են նորա համար՝ որ երբէք չուզեր զայնս փոխանակել հեռու տեղ գտնուած մի պալատի հետ անգամ:

Եւ ինչո՞ւ համար պիտի փափաքի գաղթել այլ տեղ՝ երբ հայրենիքը եւ բնակած տեղը հանգիստ է, իւր կրօնի՝ լեզուի եւ ազգութեան դէմ ոչինչ հալածում չկայ, անձը՝ ընտանիքը՝ ստացուածքը ապահով է. եթէ մասնաւոր զեղծում եւ հարստահարութիւնք եւս լինին՝ աւելի նշանակութիւն չունին. — որ ծովն է որ ալիք չունի:

Գրամական հարստութիւն ունեցողին համար գուցէ աւելի ծանր եւ գառն չլինի այլ տեղ գաղթելը, սակայն կալուածներով եւ այլ տեսակ գոյքերով եւ անասուններով հարստութիւն ունեցողն՝ մասնաւոր թէ ազգատներն կարող են, եւ ի՞նչ կքաշեն նոյն իսկ եթէ մի ժամու ճանապարհ հեռաւօ-

բութեամբ տեղ անգամ փոխադրուին, Ի բազանիս կամ գրացւոյն այցելութեան երթալոյ ջնմանիր գաղթականութիւնն: Թողումք յիշել կորսնցնելիք կամ կորսնցուցած կալուածքը՝ գոյքը եւ ինչքը՝ որոց ամեն մի կտորը աղքատին համար մեծ գին եւ նշանակութիւն ունի. երեւակայեմք միայն այսքանը՝ որ նոքա կարեւոր պատրաստութիւնքը չեն կրնար տեսնել, եւ թշուառ գրութեամբ երկար ճանապարհներ բոլիկ ոտքով կը չափեն: Գլուխները բաց՝ մարմինքը գրեթէ մերկ՝ փորերը քաղցած, կարողութիւնքը հատած են քալելէն՝ մանաւանդ պառաւներունը, ստնդիացէն սկըսեալ երախայք մինչեւ վեց տարեկան զաւակունքը՝ առ նուազն 3—4 անձինք՝ չեն կարող քալել, ծնողքն փոխ առ փոխ եւ շարունակ պիտի գրկեն կամ պիտի շալակեն, մի քանի պատառոտուն կապոց ունին շալակներումն. անձրեւ՝ կամ ձիւն կգայ, ցուրտ է, ճանապարհները ցելի է՝ ոտքերը առաջ չեն երթար, եղանակներէն կտազնապին, զաւակունքը հաց կուղեն, հաց չունին եւ մուրալ կամաչեն, հազիւ ծառերու ներքեւ կպատսպարուին եւ տեղ տեղ ցելներու մէջ են, հիւանդութիւնքը կյաճախեն, դեղ եւ դարման չկայ. ի ճանապարհին ծննդաբեր եղած են, ոչ վրան կայ՝ ոչ ծածկոյթ եւ ոչ խնամք. իւրեանց սիրելիք վախճանած են, այնպիսի գրութեան մէջ են՝ որ թաղող չկայ, ծնողքն կվախճանուին՝ որք մնացած մանկանց ո՞վ պիտի խնամք տանի: Կան հիւանդներ, կամ թէ անուրի բոլորը հիւանդ են, փողոցներում եւ պատերու

ներքեւ ցանուցրիւ մնացած են, մէկը չկայ որ խնամէ կամ այս ու այն կարիքը մուրալով հոգայ, իրենք իրենց կհեծեն՝ կհառաչեն՝ կկան եւ շատեր ահովախով մահուան չարաչար զոհ կերթան. Իսկ խառնաշփոթ . . . միջոցներում եւ տեղերում պատահած գաղթականութեանց մէջ աւելի դառնագոյն եւ ծանրագոյն հարուածներ կան, վասն զի ետեւէն հալածող կայ եւ չէ կարող հանդարտ երթալ եւլն, որոց ամեն մի թշուառութիւնքը եւ անցքերը նկարագրելը ամեն զգայուն սրտի գործ չէ: Երբ ի լրումն ամենայնի աւելցուցէք սոցա վերայ այն դժբաղդութիւնը եւ թշուառութիւնը՝ որ բաղումք՝ զոր օրինակ մի ընտանիք տասն հոգիով կը մեկնի իւր տունէն, ու մինչեւ որոշեալ մի տեղ հասանելը՝ հազիւ 8 - 5 - 4 - 3 եւ մի անձն կմնայ, եւ շատ ընտանիք եւս ի ճանապարհին կը ջնջուին, այնպէս որ մինչեւ որոշեալ տեղը հասանելը՝ մի հոգի անգամ ողջ կամ կիսակենդան չեն մնար:

Գ.

Սրդ այսօրինակ թշուառ եւ ողորմելի գաղթականութեանց մէջ Հայոց եկեղեցին ինչ կամ որպիսի՞ արդիւնք կակնկալէր տեսնել կամ տեսած է:

Երբ գաղթականութիւնը Հայոց կրօնի՝ լեզուի՝ ազգութեան եւ ազգային յատկութեանց ասպահովութեան համար չէ, յայտնի բան է՝ որ Հայոց Եկեղեցւոյ տեսած արդիւնքն եւս է Տէ Տէայն ծանր հարուածներ եւ կորուստներ կրել:

Վասն զի երբ Հայաստան՝ մեր բուն եւ հարազատ հայրենիք կրղրկուի իւր հարազատ որդւոց բնակութենէն, շատ հայախումբ քաղաքներ՝ գիւղեր եւ ավաններ կդատարկուին եւ օտարազգիք կփոխանակեն՝ այնպէս որ այսօր ոմանք կկանխածին թէ այս ինչ կամ այն ինչ կողմը եւ տեղը Հայաստան չէ որովհետեւ շատ Հայ չկայ. երբ գաղթականութեամբ տեղափոխուող Հայք մինչեւ մի որոշեալ կողմում գետեղուիլը՝ գահադան պատճառներով չարաչար նեղութեամբ կհիւանդանան եւ կմեռնին, այնպէս որ շատ անգամ գաղթողներուն կէտը հաղիւ որոշեալ տեղը հասած է եւ հասնողներն եւս մինչեւ որ օգոյն ընտելանան՝ դարձեալ ըստ բաւականին ջարդուած են կամ պիտի ջարդուին, որով Հայոց թիւը եւ աճումը հետզհետէ եւ արագ արագ նուազած է եւ հարուածուած. երբ օտար եւ հեռու երկիրներում ցան եւ ցիր՝ եւ առանց մի անգամ ամփոփ մընալոյ կգաղթեն, հետզհետէ օտար ազգաց հետ ընտելանալով եւ ընտանեանալով՝ տակաւ առ տակաւ հայութենէ կհեռանան, այսօր լեզուն՝ վաղիւ ազգութիւնը՝ միւս օր կրօնը կմոռանան, հետեւաբար նոցա սերունդը օտար ազգաց հետ ի մի կձուլուի. երբ օտար եւ հեռու երկիրներ գաղթելով՝ թէ քահայնայք եւ թէ ժողովուրդն մեր Ազգ. — Եկեղեց. Վարչութեան մերձաւոր հսկողութենէն հեռու մնալով՝ ինքնին քմահաճոյ օտար սովորութիւնք եւ ծէսեր եւն, կպատուաստեն մեր եկեղեցւոյ մէջ, բուն հայկականը կմոռանան կամ

կանարգեն, եւ եկեղեցին տակաւ առ տակաւ խանգարուելով եւ խառնաշփոթ վիճակ ստանալով՝ հետեւաբար հայկականէն կօտարանայ եւ օտար տարերաց մէջ կխառնուի եւ կանհետանայ. թողումք դեռ ուրիշ նշանաւոր եւ Հայոց համար կենսական շատ հանգամանքները, որք Հայոց եկեղեցւոյ հետզհետէ նուազման եւ անհետ կորստեան կառաջնորդեն, այս ամենը Հայոց Եկեղեցւոյ եւ Ազգի համար բարի՞ արգիւնք եղած է եւ կհամարուի, եւ երբէք ի գաղթականութենէ մեր եկեղեցւոյ համար բարիք յուսալ ներելի է՝ եթէ ըստ պառնայից մի ծանր վտանգի մէջ չերեւիր ի գաղթականութիւն զիմել հըրապուրուելոյ համար, որպէս զի երկուց չարեաց փոքրագոյնը ընտրել կշուելով՝ մեր խիղճերը հանդարտեցնեմք:

Կհաստան, Հնդկաստան եւ նմանօրինակ հեռաւոր եւ օտար վայրեր եւ ի նոսին երբեմն եւ այժմ գտնուած Հայոց վիճակները բաւական են զմեզ համոզելոյ համար, զի մեր հարազատ եւ նուիրական հայրենիքէն հեռանալով՝ աւելի կփոթացնեմք մեր Ազգութեան եւ Եկեղեցւոյ վտանգը եւ կորուստը. թող որ այսօր ըստ մեծի մասին ցանուցիր եւ փոքր փոքր խմբեր կազմելով այս եւ այն կողմեր՝ օտար եւ հեռու տեղեր, զանազան օտար եւ խառնուրդ սովորութեամբք՝ բնութեամբք եւ յատկութեամբք պատուաստուած՝ ինչպէս նաեւ եկեղեցական եւ կրօնական արարողութիւնք՝ ծէսեր եւն խանգարուելով՝ մեր Եկեղեցւոյ եւ Ազգի վիճակը տա-

բորինակ եւ ցաւալի մի դիրք ստացած է: Եւ ընդհանրապէս մի բարեկարգութիւն եւ միաձեւ ուղղութիւն տալոյ անհրաժեշտ կարեւորութիւնը որքան ծանր եւ գոհարին կացութեան ենթարկուած է:

Երբ այս ամենը կտեսնեմք, կարելի՞ է միթէ իբարին յիշել նաեւ այն ամեն անձինքը՝ որք մեր ազգակիցներէն լինելով մեր ազգի ի դանազան տեղիս գաղթելոյն կամ գաղթել տալոյն հեղինակներ դարձած են: Իւր հարազատ հայրենիքէն մերկացուցած եւ օտար աստեղաց ազգեցութեանց եւ կրից մատնած են: Աւելին քան զայս՝ թող ողջամիտ եւ զգայուն Հայք ինքնին խորհին՝ դատեն եւ պատասխանեն:

Վ. Ե. Մ.

ՅԻՍՈՒՍԻ ՔՐԻՍՏՈՍԻ ԱՅԼԵՒԵՅՂ ՊԱՏԿԵՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ *

ՈՐՔ ԻՆՉՊԷՍ ԿԱՐՈՒՄ ԵՆ՝ ՆԿԱՐՈՒԱԾ ԵՆ ԻՐ ԿԵՆԴԱՏՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԵՒ ԻՐ ԻՍԿ ԴԼՄՔԻՅ:

1. ՅԻՍՈՒՍԻ ՔՐԻՍՏՈՍԻ ՊԱՏԿԵՐԻ ՄԱՍԻՆ, ՈՐԸ ՆԿԱՐԵՅ ԻՆՔՆ Խ.)

Այս հրաշալի պատկերի պատմութիւնը զբաղեցրել է շատ հեղինակներին

գրիչը՝ որք՝ չնայելով իւրեանց հնութեան, բազմութեան եւ անձնական արժանաւորութեանց վերայ՝ չկարողացան այնու ամենայնիւ ազդել այն բոլոր հաւատարմութիւնը: որը ցանկալին էր այս հարցի մասին: Սա այն պատկերն է, որը Փրկիչը՝ ասում են՝ ուղարկեց Եգեփիայի թագաւոր Աբգարին ի հետեւումն նամակագրութեան, որը բացուած էր այս թագաւորի եւ մեր Փրկիչի մէջ: Սոյն նամակագրութիւնը աւելի շատ ազմուկ յարոյց գիտնականներին մէջ՝ քան թէ նոյն իսկ պատկերը. սա եղաւ առարկայ բազմաթիւ հետազոտութեանց եւ վիճարանութեանց, մանաւանդ նորագոյն հեղինակներին կողմից: Ուստի պատշաճ է յառաջ բերել նախ այս հարցը, որովհետեւ սա մեզ կհասցնէ հարկաւորաբար մինչեւ պատկերի պատմութիւնը, որին գլխաւորապէս նուիրած է սոյն յօդուածը: Տեղեկութիւնները, նկատողութիւնները, մանրամասնութիւնները, որը մենք ժողովեցինք զգուշութեամբ եւ հոգացողութեամբ հին եւ նոր հեղինակներէն, մեզ յուսադրում են որ՝ սոյն պատմութիւնը չիլինի բոլորովին զուրկ հետաքրքրողականութիւնից, թէեւ չէ պարունակում իւր մէջ՝ մենք այս խոստովանում ենք բացարձակապէս՝ ոչինչ համոզեցուցիչ յատկութիւն գործիճը՝ մարտութեան վերաբերութեամբ: Սկսենք մեր պատմութիւնը:

(*) Տես Արարատ ամս. թիւ 2:

(*) Դր դիճեռան պոսրկ դր ժեզիս քրի, քր յ'ոն կրօւ ալօար եսկ եզգիկիսկ դր սոն վիվան, Կ սիւր սա պրօպր ըիգիւր. — 1. Դիս պոսրկ դր ժեզիս քրի պկն պար լիսյի մեմ:

Յիսուսի Քրիստոսի հրաշագործութեանց համբաւը տարածուեցաւ ոչ միայն Հրէաստանում եւ իւր մերձակայ